

Նի կուսիկ աղբիւրը, զոր յետ ժամանակաց Ռուսաց կառավարութեան
միջոց տեղափոխելով՝ կայեսրի աղբիւր կոչել են, նորոգող իշխանին
անուամբ: Վերջին աղբիւրին համար Ցուրիոյ տեղագրող Վ. Հ. Մինաս
Բժշկեան կը յաւելու «Շինեալ'ի կուսիկ իշխանէն Հայոց»: Այսք ի
մէջ կը բերեմք աստ բերանացի ազգային տւանդութիւն մի, այլ
որոշակի շեմք կարող զրուցել թէ այս աղբիւրներէն որպէս առաւել
յարմարի. եթէ Քափանակի իբրև մակդիր առնումք հայ կուսին, որ
բերանացի աւանդութիւնը մեզ կը պատմէ, առաջին աղբիւրին կը
յարմարի. այլ եթէ Փոխանակ կուսիկ իշխանին, կուսական աղբիւր
կոչեմք յետինը. այն ատեն վերջնոյն առաւել յարմարագոյն կու գայ
ազգային աւանդութիւնը զոր լսած եմք 'ի պառաւանց: Այս է. Հայ
բարեպաշտիկ օրիորդ մի վճռելով հրաժարել յաշխարհէ, և միանգա-
մայն ուզելով յիշատակ մի թողուլ յետնոց, բոլոր իւր ինչքը կը
ծախսէ առատ և համեղ ջուր բերելու լեռներէն 'ի քաղաք. և երբ դրամ
կը պակասի՝ իւր ականջաց մեծագին գիներին ևս վաճառելով մեծա-
գնի, 'ի զլուխ կը տանի սկսած գործը: Ահա այս երեք նշանաւոր
աղբիւրք, երեքն ևս հայ իշխանաց կամ իշխանուհեաց արգեամբ շի-
նուած, երեք հարիւր տարիէն աւելի միակերպ լըմպելի պատուական
ջուր մատուակել են ծարաւեալ թէողոսիացոց. ո գիտէ թէ քանի
տասնեակ ևս հայաշէն աղբիւրք քարուքանդ հողուն հաւասարել են.
սակայն սոյն այս շինող ապցին սերունդ նկարչապետ Յովհաննու Այ-
վազեան՝ հանդերձ իւր Աննա Տիկնովն՝ պահուած էր մեծագոյն փառք,
շնորհելու քաղաքիս առատ ջոր, որով գերազանցեցին նորա մեծա-
պէս քան իրենց տնաշչէն նախնիքը:

Հարունակելի

Հ. Քերովը Վ. Քոհեւերեան

Ա Ռ Ա Ծ Ք

Հին սուսեր, հին բարեկամ, հին գինի,
Մի վախեր, քեզ չեն լինիր թըշնամի:
Մանուկըն ծնանի՝ մեռնելու համար,
Խակ տունըն կանգնի՝ ընկնելու համար:
Երեք փորձաբարք են կենաց մարդուն
Հարցստութիւն, փառք և ձախողութիւն:
Որ շատ կը փութայ՝
Փութով կը զրդայ:
Եթէ իշխանն ունի սուսեր և ասպար,
Խակ իմաստունն ունի լեզու և հանճար:

— * —